

նացւոյ ժամանակէն ալ միայն բաղնիքի  
աւերակ մը մնացած է : Բաղրոյ քաղաքը  
ցամաքի կողմէն պարսպով պատած է ,  
և Փիլիպպոս Են շինել տուած միջնա-  
քերդովը՝ Պարչելոնա Ապանիոյ ամուր  
քաղաքներէն մէկը կը սեպուի : Հե-  
ռուէն քաղքին տուներուն տեսքը խիստ  
աղուոր է , որոնք ընդհանրապէս միա-  
ձեւ են՝ զրսէն չորս կամ հինգ կար-  
գով : Այս քաղքին ճամբաները լայն և  
գեղեցիկ են , իսկ հին կտորը նեղ և  
բազմագարձ ճամբաներով միջնաբերդ  
մը կը նմանի : Ըստ երուն մէջ երեւ-  
լիներն են Այս եկեղեցին՝ որ ժողովա-  
րուն սկսուած է գոթայի ճարտարա-  
պետութեամբ , բայց ափառո որ լըմբն-  
ցած չէ . անուանի է եկեղեցւոյն տակը  
ստորերկրեայ մատուան մէջ ալաբասդրէ  
տապանը ուր թաղուած է Արքուհին  
Աւլալիա , որ Դիոկղետիանու հալածա-  
նաց ժամանակ մարտիրոս եղաւ այս քա-  
ղաքիս մէջ , անոր համար Պարչելոնայի  
պաշտպան սրբուհին կը սեպուի : Աւ-  
րիշ երեւելի շէնքերն են վաճառականաց  
ժողովատեղին որ Լարոյս Գին ժամա-  
նակը շինուեցաւ , հասարակաց դատաս-  
տանարանը և մաքսատունը : Ամենէն  
երեւելի շէնքն է Պարիսապ ծովու ըսուա-  
ծը որ նաւահանգստին բերանը ծովուն  
մէջ շինած երկայն պատ մըն է , որպէս  
զի ծովուն աւազովը նաւահանգիստը  
ցեցուի :

Դիտութեանց և ճարտարութեան  
կողմանէ ալ Պարչելոնա Ապանիոյ զըլ-  
խաւոր քաղաքներէն մէկը կը սեպուի .  
անուանի են Պարչելոնայի թաւիշը ,  
ըւխան , բրդեղէն և մետաքսէ բա-  
նաւածքները , նկարէն կերպամները և  
զէնքերը . նաւահանգիստն ալ տարուան  
մէջ հազար նաւէն աւելի կ'ելլէն ու կը  
մանէն : Այս իրեն բանուկ վաճառա-  
կանութեանը համար է՝ որ Ապանիոյ ա-  
մէն տեղէն շատ մարդիկ հօս կու զան  
կը բնակին , որով այնչափ պատերազմ-  
ներէ ետեւ և մանաւանդ 1824 ին հան-  
գիպած ժամանակախոժն կոտորածէն վերջն  
ալ բնակիչը գեռ 130.000էն աւելի կը  
համրուի :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՐՈՍ ԵՐԿՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ :

Բ.

Հողերու կարգերը :

Աճեսարհքու դարերն յիշելու ատեն ,  
զրինք նաև ամէն մէկուն մէջ ձեւացած  
հողերուն անունները , որոնցմով որ կազ-  
մած է բոլոր աշխարհքիս զանգուա-  
ծը : Այս որովհետեւ ամէն օգտակար  
նիւթեր աս հողերէս կ'ելլէն , և երկրիս  
երեսը եղած երեսյթներուն շատն ալ  
անոնցմէ առաջ կու զան , ուստի երկրա-  
բանին շատ հարկաւոր է անոնց ինչ  
կարգաւ ձեւացած ըլլալը , բաղադրու-  
թիւնը , մէջը ինչ տեսակ նիւթեր գրա-  
նուիլը գիտնալ : Այս բանիս համար նախ  
ընդհանուր տեղեկութիւն մը տանք ա-  
սոնց վրայ , և յետոյ ամէն մէկը զատ  
զատ քննենք տակի կարգէն սկսելով ,  
ու աստիճանաբար վրայի կարգը հա-  
նելով :

Երկրաբանները հող ըսելով չեն ի-  
մանար միայն ան փոշի դարձած մարմինը  
որ երկրիս երեսին մեծ մասը ծածկած  
է . հապա հող կ'ըսուի որ և իցէ տե-  
սակ հանքային գոյացութեան զան-  
գուած մը , որ շատ տեսակ նիւթերով  
խառնած , ու մեծամեծ կտորներ ձեւա-  
ցած են , ժայռերու ապառաժներու պէս  
կարծր . ուստի ընդհանուր անունով  
լեռան մ'ալ հող կ'ըսենք :

Արովհետեւ մարդիկ ինչուան հիմա  
երկրիս պնդացած կեղեին խիստ քիչ  
տեղը կրցեր են փորելու իջնել , անոր հա-  
մար զրեթէ անկարելի կ'ըլլար երկրա-  
բաններուն հողերուն կարգերը ճանչ-  
նալ ու զանոնք կարգի մը վերածել , թէ  
որ բնութիւնը աս բանիս ճար ըրած  
ըրլար ու աս զննութիւնները չգիւրա-  
ցներ :

ինչուան հիմա թէ հանքեր փորելու և թէ ուրիշ զննութեանց համար փորուած խորութիւններուն վրայ աս տեղեկութիւններս ունինք . հանքի հորելուն մէջ ամենէն խորելը Պիոհեմիա Վիւթթէնապէրկի մէջ են , որ կ'ըսուի թէ երկրիս երեսէն ինչուան 1,000 մետրոն խորութիւն ունին . բայց որովհետեւ աս հօրերուն դիլքը և երկրին ծովուն երեսէն ունեցած բարձրութիւնը չենք զիտեր , անոր համար չենք կրնար ըսել թէ ասոնց յատակը ծովուն հարթութենէն որչափ վարէ , որովհետեւ որ երկրի մը խորութիւնը կամ բարձրութիւնը ծովուն երեսէն կառնուի : Պիոհեմիկի հանքերը 600 մետրէն աւելի խորութիւն չունին և հիմակուան եղածները 414 մետր են , որ ըսել է թէ իրենց յատակը 30 մետր ծովուն երեսէն վարէ : Հարցի հանքերն ալ նոյնակս 600 մետր են , իսկ Վլաւշթհէլու Պնտրէսպէրկի հանքերը 500 մետրոն , և երկրին բարձրութեանը նայելով՝ ծովուն հարթութեանն ալ դեռ հասած չեն :

Բայց ամենէն ստուգաչափ խորութիւնները Պվկիանոսէնքիչ մը ներսով եղած հանքածխոյ հորերն են . ինչպէս Վէմփէրի Վիւգոն ճորին ածխի հորը 150 մետրոն ծովուն երեսէն ցած է . Վլամպըրէնտի մէջ Պւայթհէփսի մոտերը ծովուն երեսէն 1,000 մետր խոր կրցան իջնել , որ ըսել է 200 մետր մօտի ծովուն յատակէն ալ վար . Պալանսիէնի մօտ Պնզէնի հանքերը Պանչ ( Պանչքա ) ծովուն երեսէն ինչուան 350 մետր ցած են . ոմանք կ'ըսեն թէ Վէմփէրի հանքերուն մէջ ինչուան 700 մետր հորեր բացեր են , բայց հաւտալու բան չերենար , ըսել է թէ կրցեր են 400 մետր ծովուն երեսէն վար իջնել . Արլնէլի արդուացի ջրհորին բերանը ծովուն երեսէն 30 մետր բարձր է , իսկ յատակը 516 մետր խոր , որով Պանչի նեղուցին յատակէն ցած է , ծովեղերէն շատ մը բացը երթալով :

Ծովուն երեսէն չափելով մարդիկ աւելի բարձրերը կրցած են ելլել , քան ինչ որ երկրիս խորերն իջեր են . Պոս-

սիւու ԱՌոն-Պլանի ( Ապիտակ լեառն ) վրայ հասաւ ինչուան 4,775 մետրոն բարձրութիւնը , Հումագոլթ Փէրուի մէջ Վիմագորասոցի վրայ հասաւ հ,900 մետրոն տեղ : Պա ծանօթութիւններէս կը հետեւի թէ ուրեմն աս կրկին խորութիւնն ու բարձրութիւնը ինչուան ուր որ հասան մարդիկ մէկ տեղ ալ հաշուելով  $5,900 + 400 = 6,300^{\text{մ}}$  , բարձեալ աս 6,300 մետր խորութիւնը երկրիս շառաւախղին 0.001 ( հազարերորդ ) մասը ըլլար . որով ըսել է թէ երկրաբաններուն ինչուան հիմա ձանցածն ալ երկրիս շառաւախղին  $\frac{1}{1000}$  է . ան ալ աշխարհիս երեսին  $\frac{1}{25}$  միայն աղէկ զընուած է , իսկ մէկանոնք դեռ անծանօթ են :

Պա ասանկ ըլլալով՝ իրաւցընէ երկրաբանները չէին կրնար , ոչ հողերուն կարգը ձանցնալ , և ոչ զանոնք դաս դաս բաժնել ու անոնց բաղադրութիւնը իմանալ , թէ որ ինչպէս ըսինք բնութիւնը նոր ձամբայ մը ցցուցած ըլլար իրենց ու անոնց զնութիւնն ու աշխատանքը չդիւրացընէր : Պա ասն զի աշխարհքիս ամէն կողմը կան անանկ տեղուանք , որ երկրիս ներքին ջերմութենէն և հալած նիւթին ուռելով ընդարձակելէն բարձրացեր են ու ահաւոր լեռներ ձեւացեր են . որոնց ամենէն բարձրերն են Պասիայի մէջ Տալվալսկիրի որ է 8047<sup>մ</sup> Պմբիկայի մէջ Վիմագորասոյ 6543<sup>մ</sup> , Պվկիանիայի մէջ Պունա-Պոտ 5488<sup>մ</sup> , Եւրոպայի մէջ Պա Պլան 4797<sup>մ</sup> , Պիֆրիկէի մէջ Ճիշ 4588<sup>մ</sup> . կան այնպիսի լեռներ ալոր թէպէտ ասոնց չափ բարձր չեն , բայց իրենց կազմութիւնը դարվար կամ ուղղահայեաց կտրուած ըլլալուն վրանին յայտնի կ'երենայ հողերուն զուգահեռական դասաւորութիւնը , և անոնց մէջի երկրորդական բաժանմունքները :

Պասնց ամենէն տակի կարգը սովորաբար միակտուր ժայռ է , և հրաբուխներէ ելած լաւային շատ նմանութիւն ունենալով , երկրաբանները կարծեն , թէ երկրիս հալած նիւթին պաղելին առաջ եկած է , և անոր համար Հրային

Կում Պլուտոնական հող ալ կ'ըսեն , և ասիկայ կը սեպուի հալած նիւթին անմիջապէս վրայի կեղնը , և իր վրայի հողերուն հիմք : Խակ անկէց ետև եկած կարգերը իրարմէշ շատ կը զանազանին թէ իրենց կազմուածքովը և թէ մէջի զտուած նիւթերով . ասոնք ալ կարծուին թէ ջրերէ առաջ եկած ըլլան . այսինքն առջի գարերուն մէջ գետնիս ներսի բռնութենէն տեղ տեղ ուռելու ատեն՝ ծովերու ջրերը տակնուվրայ ըլլալով ու տեղէ տեղ փոխազրուելով , իրենց մէջի եղած նիւթերը գիրտի պէս առդիս անդին ձըգեր են , որոնք իրենց ծանրութեր համեմատ աւելի թանձր կամ նուրբ խաւեր ձեացեր են նոյն հողի մեծ կարգերուն մէջ . աս ջրէ առաջ եկած հողերն ալ կ'ըսուին ՞ Հրային կամ՝ Խետունական հողեր , որով բոլոր երկրիս զանգուածը աս երկու տեսակ հողերով կը ձեւանայ :

Խրկրաբանք հողերուն կարգերը միակերպ չեն բաժներ , ոմանք մանր ունուրը բաժանմունքներն ալ զատ զատ առնելով գասերը կը շատցընեն , ոմանք ալ երկու իրեքը մէկտեղ միացընելով դասերուն թիւը կը քիցընեն : Ո՞ենք շատերուն համաձայն՝ մեր առջի զրած հինգ գարերուն հաւասար կը բաժնենք հինգ գաս որ վարէն սկսելով են Հրային , Խախնական , Ո՞իջական , Խրբորդական և Ո՞ջգեան , որոնց ետքի չորսը մէկէն կ'ըսուին ՞ Հրային :

#### ՊԼՈՒՏՈՆԱԿԱՆ ԺԱՅՈՒՔ

ԴԱՍ ԱՐԱՋԻՆ

Հրային ժայռեր :

ԽօհՊէտ և Հրային հողերուն գասը , ետքէն ձեացած ջրային հողերով բոլորովին ծածկուած է , բայց շատ անգամ ան հողերուն գասերուն մէջէն անյնելով անոնցմէ ալ վեր կը բարձրանայ . առանկ են երկրիս ամենէն բարձր լեռներուն գօտիները որ բոլոր հրային հողերուն բարձրանալով ձեացած են : Ուստի հրային հողերուն վրայ ունեցած տե-

զեկութիւննիս աս լեռներուն քննութեամբն է , անանկ որ եթէ այսպէս բարձրացած ըրլային ու գետնին երեսէն դուրս չելլէին , տափարակ գետնի վրայ իրենց խորութիւնը ան աստիճան է , որ կարելի չեր ինչուան հոն իջնելը : Ի՞ս միապաղաղ ժայռերուն դրսի ձեւէն ալ կ'իմացուի , թէ իրենք ալնոյն բանէն առաջ եկած չեն , ինչ որ վրայի հողերը , և թէ իրենց սկիզբը կրակն եղած է ոչ եթէ ջուրը :

Հրային ժայռերը իրենց միազանգուած կազմութենէն ու բիւրեղացած ձեւերէն կը ձանցուին , ու կարգ կարգ խաւեր քիչ անգամ կ'երեւայ մէջերնին : Երբեմն զմբէթածե կ'ըլլան , երեմն պարսպի պէս բարձր , շատ անգամ հայած լաւայի պէս շիտակ տարածուած . խսկ ջրային հողերուն մէջէն անցած երակները ծառի ոստերու պէս բարձրացած կ'ըլլան՝ քանի մը աւասնորդամետրէն ինչուան հարիւրաւոր մետրոն հաստութեամբ . շատ անգամ փոխանակ շիտակ վարեն վեր բարձրանալու , ջրային խաւերուն հորիզոնական կամ կոհակածե զիրքերը կ'առնեն . վերջապէս իրենց ամէն ձեւերէն կ'իմացուի թէ հայած նիւթէ մը և սաստիկ բռնութենէ մը առաջ եկած են :

Որովհետեւ ըսինք թէ ասոնց մէջ խաւ չերեւար , անոր համար իրենց հնութիւնն ալ որոշելը դժուար է . մանաւանդ որ մէջերնին ամենելին բրածոյ նիւթեր չեն դտուիր , հրահալմետաղներն ալ բաց անագէն՝ շատ առատ չեն , եղած հանգերը բոլորն ալ քարի տեսակներ են : Ի՞այց երկրաբանները ընդհանրապէս իրեք կարգ կը բաժնեն աս հրային ժայռերը . առջինը անոնք են որ առջի ու երկրորդ գարերուն մէջ ձեւացան որ կ'ըսուին Պլուտոնական ժայռք . երկրորդը որ երրորդ ու չորրորդ զարերուն երկրիս պատառուածքներէն ներսի հալած նիւթին դուրս պոռթեկալէն ձեւացան , որ կ'ըսուին Բռան հըտային . երրորդն է հինգերրորդ զարեն ինչուան հիմա ձեւացած հրային ժայռերը որ կ'ըսուին հրաբիսէան ժայռք :